

շութք պէտք է ընել. այսինքն ասեղի  
մը ծայրով պզտի կաթիլ մը կաթե-  
ցընելու է փտտած ակռային ծակին  
մէջ՝ զգուշանալով որ լստերքը չայրին:  
Իայց թէ դիպուածով լնտերքին կամ  
բերնին մէջ կաթի, պէտք է մէկէն  
հիւանդին բերանը ջրով ցողուել տալ:  
Իսանկ ժանտաջրով այրելը դիւրին է՝

Երբոր փտտած ակռան վարի ծամե-  
լեաց վրայ ըլլայ. իսկ թէ որ վերն է,  
ան ատեն պէտք է հիւանդին գլուխը  
ան կերպով դնել որ կարելի ըլլայ  
հեղուկը ակռային վրան կաթեցընել,  
ու քանի մը վայրկեան անանկ կենայ:

## ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

### ԱՇԽԱՐՀԱԴՐՈՒԹԻՒՆ



### Լուսա ու Ա էսու-կ հրաբուխները :

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐ կարդացողը նախ  
ընթաց թերթին մէջ հրաբուխին  
ինչէն ու ինչ կերպով ըլլալը իմանալէն  
ետև, կարժէ որ համառօտ տեղեկու-  
թիւն մը առնէ աս երկու գլխաւոր  
հրաբուխներուն, այսինքն լատինային  
ու Ա եսուվին վրայ ալ՝ որ իսկստ ա-

նուանի են պատմութեան և աշխար-  
հագրութեան մէջ:

Հրաբուխներուն մէջ ամէնէն մե-  
ծը չէ, բայց ամէնէն անուանին է  
լատինա լեռը Աիկիլիա կղզիին մէջ:  
Իսոր վրայ միայն մէկ քանի տեղե-  
կութիւններ ունինք, ու կերևնայ թէ

Հիներուն ալ ասիկայ միայն ծանօթեղած է, ինչուան որ արթնցաւ ահագին լ եսուվը : Ետնային շրջապատը 40 հազար մզոնի չափ տեղ է, ու շատ ահաւոր տեսք մը ունի Արկիլիայի ծովուն մէջ . վասն զի բարձրութիւնն ալ 9,970 ոտք է : Աքանչելի տեսարան մը կըբացուի մարդուս առջեւը երբոր տեսնէ մէկ դիէն ձիւներուն ձերմկութիւնն որ ծածկած է լեռան մէջտեղի կտորը՝ գոտիի պէս, մէկալ դիէն ալ լեռան ստորոտին գեղերը, տնակները ու մշակուած դաշտերը : Հոս տեղի բնակիչները կարծեսթէ մշտըն ջենաւոր գարունքի մէջ ըլլալով, մըտքերնէն ալ չեն անցըներ թէ այսօր չենէ վաղը կրնայ յանկարծ լեռը պատըուտիլ, ու վրայի ամէն բանը լափել կլլել :

Արշտ վառած է Ետնային կրակը, միշտ ծուխ կըհանէ . ու թէ որ յանկարծ ան դեղնագոյն ծուխը խտանայ ու անշարժ կենայ ծառի պէս, նշան է որ պիտի բորբոքի հրաբուխը ու տակնուվրայ ընէ պիտի ան պտղաբեր երկիրը : Հոս դրուածը Ետնային պատկերն է :

Ետնային առջի անգամ բուընկիլը թառկիդիկէսին յիշածը կերւնայ, որ եղեր է . Վրիստոսէ 704 տարի առաջ . անկէ ինչուան հիմա 30 անգամի չափ բուընկածը գիտենք . բայց ամէնէն սաստիկը 1669ին եղեր է : Ա ասն զի սաստիկ երկրաշարժ մը ըլլալէն ետքը՝ լեռը հազար տեղէն պատուեր է սարսափելի ձայներով . ամէնէն ընդարձակ բերանը 4 մզոն տարածութիւն ունի եղեր . անկէ կրակէ գետ մը կելլէր, կըսեն, ու ինչուան մէկ մզոն տեղ կըվազէր : Կրակ գարձած լաւան կամաց կամաց գէալ 'ի Վաթանիա քաղաքը գնացեր է, ու առջի բերան պարը պին կըթընած կենալէն ետքը՝ մէյմըն ալ յանկարծ բարձրացեր է 60 ոտքէն աւելի, ու պարսպին վրայէն անցնելով քաղաքին կէսը մէկէն 'ի մէկ մոխիր դարձուցեր է : Կակ ան լաւային գըլիսաւոր կտորը որ 30 ոտք բարձրութիւն է .

և 1800 ոտք լայնութիւն ունէր, Ճամբայ բացեր է դէպ 'ի ծով ինչուան 15 մղոն տեղ . սաստիկութեամբ և ահագին ձայներով ծովը թափեր է, ու բարձր ժայռ մը ձեւացեր է որ ինչուան հիմա նաւահանգիստը ապահով կըպահէ : Յիսուն խորանարդ ոտնաչափի մեծութեամբ ահագին քար մը լեռնէն դուրս նետուելով, կէս կըոր գծովլ մը մէկ մզոն հեռու տեղ ընկեր ու խրեր է աւազին մէջ 25 ոտք խորութեամբ : Կնքուընկելուն ելած մոխիրները հովը ինչուան Ալթա տարեր է, որ Արկիլիայէն հարիւր մզոնէն աւելի հեռու է . 18 հազար հոգի մեռած են ան անգամ բուընկելուն : Գանք Ա եսուվին բունկելուն պատմութեանը :

Վրիստոսի 63 թուականին սաստիկ երկրաշարժ մը կըլլայ բոլոր Լամպանիա գաւառուին մէջ, որ Վափոլիի քովերն է . աս գաւառուին պտղաբեր ու խիստ զուարժալի ըլլալուն համար՝ հումայեցւոց ազնուականները ասոր Ա եսուվ ըսուած լեռանը քով շիներ էին Հերքուլանոն ու Պոմպէա քաղաքները : Կնքունաշարժէն Հերքուլանոն քաղաքին մեծ մասը կործաներ էր . բայց ասոնք գեռ պզտի նշան մըն են եղեր ան զարհուրելի դիպուածին որ ետքը եղաւ : Ա ասն զի Տիտոս կայսեր ատենը, Վրիստոսի 79 թուականին, նորէն երկրաշարժ մը եղաւ . ան երկու փառաւոր քաղաքներուն վերջը հասեր է եղեր . լսելու բան է թէ ինչպէս կըպատմէ Պլինիոս ականատես վկան աս սոսկալի կործանումը . “ ( ) գոստոսի 23ին կէսօր, ” լընէ վերջը մէկ մեծ ու կարգէ դուրս, ” ձեռով ամնկ մը երեցաւ կըսէ . կար, ” ծես թէ բարձր ու հաստ ծառ մըն, ” էր որ գոյնը անգագար կըփոխէր . ” մէյմը Ճերմակի կըզարնէր, մէյմը ” սելի . . . Ա էյմըն ալ սկսաւ թափիւ, ” մէկ մոխիրէ անձրեւ մը որ խոշոր խոշոր քարեր ալ կընետէր կայծակի ” պէս : Կնոր ետեւէն զարհուրելի կըրակ մը իջաւ ծածկեց գետնին ե-

„ըեսը, մանաւանդ Պոմպէա, ԱՌեսի-  
նոն և Հերքուլանոն քաղաքները  
„իրենց քովի գեղերովլը : Ի լովկը կըր-  
նայ պատմել կամ երևակայել թէ  
„ինչ եղած են ան տեղերուն խեղջ  
„բնակիչները . ինչպէս շփոթեր ու  
„անօգուտ տեղը փախչող փոխչո-  
„զի եղեր են : Ի՞նչ ողք, ի՞նչ գո-  
„ռում գոչում եղած է ան սոսկալի  
„պատուհասին ատենը : ԱՌէկը իր  
„հայրը կըկանչէ, մէկը որդին, մէկը  
„մայրը՝ մէկալը աղջիկը . շատն ալ  
„կեանքերնէն յուսահատած՝ մէկ  
„վայրկեան մը առաջ մեռնինք խա-  
„լըսինք կըկանչէին : Ա երջապէս եր-  
„կորդ օրը առաւօտ կըլայ, ու արեւ  
„դեղնագոյն լուսով մը կըծագի խա-  
„ւրածի պէս . տեմնես որ ամէն բան  
„մոխրի մէջ թաղուեր է . իսկ ան եր-  
„կու քաղաքները բոլորովին գետնին  
„տակը անցեր են . Պոմպէան մոխրին  
„տակը թաղուեր է, Հերքուլանոն  
„ալ լաւային տակը . : Ի՞նանկ մեծ էր  
աս սոսկալի պատուհասն որ մարդու  
մոքէն չէր կրնար անցնիլ թէ փորենք  
բանանք աս քաղաքները : Դարեր  
անցան, երկիրը շտկուեցաւ, անցուոր  
դարձուոր կըկոխէին կանցնէին ան  
երկիրներուն վրայէն, որուն տակը  
երկու քաղաք ամբողջ կեցած էին :  
Հազար եօթը հարիւր տարիէն ետքը  
գտնուեցաւ Պոմպէան՝ երբոր մէկ  
քանի երկրագործներէն Լափոլիի  
տէրութիւնը իմացաւ թէ պղտի կաս-  
կարայ մը գտնուեր է Այարնոյ գետին  
քովի եղած աւերակներուն մէջ : Ետ-  
քը Պորպոնեան Լարոլոս թագաւորը  
1748ին սիրտ ըրաւ ու հրաման հա-  
նեց որ կարգաւորեալ կերպով ան տե-  
ղուանքը փորուին . ասով Պոմպէա  
քաղաքը բացուեցաւ :

Պոմպէային մէջի հնութիւնները  
անանկ ամբողջ ու անարատ գտնուե-  
ցան որ կարծես թէ բնակիչները դեռ  
երեկուան օրը ձգեր ելեր են մէջէն :  
Դեղեցիկ ու ընդարձակ տներ, կռա-  
տուններ, փառաւոր թէատրոններ,  
հասարակաց գերեզմաննոցը հետա-

քըքրական տասկանագիրներով, գե-  
րեզմաններն ու ասոնցնման մնացորդ-  
ները մարդուս միտքը կապշեցընեն .  
բայց ասոնց մէկիկ մէկիկ ստորագրու-  
թիւնը չենք կրնար հոս տեղս ընել՝  
համառօտութեանս համար : ԱՌեսի-  
ներուն սակաւաթիւ գտնուելէն կի-  
մացուի որ ժողովրդեան մեծ մասը  
փախչելով ազատեր է . իսկ Հերքու-  
լանոն քաղաքին մէջի մեռնողները ա-  
նոնցմէ ալ քիչ են . կերենայ որ լա-  
ւային կամաց առաջ երթալովը ոչ  
միայն ժամանակ գտեր են փախչելու,  
հապա նաև մեծագին բաները ազա-  
տեր են :

Ի՞ն դիպուածէն ետքը Ա եսուվ  
հազար տարիի չափ վառ մնացեր էր,  
բայց ետքը ատեն անցնելով բոլորո-  
վին մարեցաւ . անանկ որ 1611ին մար-  
դիկ ինչուան լեռան վերի ծայրը բնա-  
կութիւն շիներ են, ու հրաբուխին  
բերնին տեղը մանր լիճներ ու անտառ  
մըն ալ կայ եղեր : Ի՞նկէ ետքը նորէն  
բռնկեր է Ա եսուվը երեսուն անգամի  
չափ . ասոնցմէ երեւելիները 1631ին,  
1794 ին, ու 1819 ին հանդիպածներն  
են :

## ՀՀԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հայոց աղբային պարծանուները :

ԱՌէԿ թշուառութիւն մը չկայ որ  
մարդուս այնչափ վնաս հասցընէ ,  
ինչպէս ան թշուառութիւնն որչափէ  
դուրս մեծ ու անդարմանելի կըկար-  
ծուի : Իցգի մը մէջ ասանկ կարծիք  
մը թէ որ հիննայ ու ցեղէ ցեղ անցնի,  
ան ազգը պէտք է որ միշտ վիրաւոր  
սիրտ մը ունենայ , և ան թշուառու-  
թիւնը ուրիշ զանազան թշուառու-  
թեանց ալ պատճառ ըլլայ, և թէ որ  
ազգը երջանկութի մըն ալ ունի նէ՝  
ան առերևոյթ թշուառութեր մէջ  
ընկղմի աներևոյթ ըլլայ . ինչպէս մէ-  
գը թեթև բան մըն է , բայց բոլոր